

17259

Կայսեր զիրքը

391.99
5-41

1910

Ա. ՍԵՒԱԿ

Կարսիր Գիրքը

20 03

1910

ՏՊԱԳՐ. ՕՇՆԻԿ ԲԱՐՍԵՎԱՆԻ ԵԽ ՈՐՔԻ

Կ. ՊՈԼԻՍ

1.99
0-41
Մ

Ա. ՍԵՒԱԿ

87

15073

ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ



1910

ՅԱԶԴՐ. ՕՇԵՒԿ ԲԵՐԵՎԵՐԵԱՆ ԵՒ ԱՐԴՅՈՒ

Կ. ՊՈԼԻՍ

3772

ԶԱՐԴԻ ԽԵՆՔԸ
ԹՐՖՈՒՀՀԻՆ
ՄԱՐԴԵՐԳՈՒԹԻՒՆ

1573

ԶԱՐԴԻ ԽԵՆԹԸ

« ԲԵՄԱԿԱՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ »

ՔՐՔԻԶԸ
ԹԱՓԱՌՈՒՄԸ
ԿԱՐՄԻՐ ԴԱՏԱՍԱՆ
ԱՆՈՆՔ ՈՐ ԿՈՒԳԱՆ
ԾԵՐ ՔԱԶԱՆԱՆ
ԳԵՏԸ
ԱԱՏՈՒԱԾԸ
ԳԻՇԵՐԻՆ ՄԵԶ ԵՐԳ
ՈՅԻՐԸ
ՑԵՂԻՆ ՈՒԽԱԾԸ

— ի՞ն, հա՛, հա՛, հա՛, հա՛.

Հօրս դիակն ուսիս, կը քալեմ ահա
Զարդուածներու դաշտին վըրայ լուռ
Զառա՛մ Քահանայ, զիակըդ տըխուր
Ի՞նչ ծանր է ուսիս, ի՞նչ ծանր է ուսիս
Անշուշտ երբ իրը խենթ արտաքսեցիր զիս
Հայրենի բոյնէդ, չի իտրհեցար բնաւ.
Թէ պիսի գայի գտնել քեզ խոնաւ,
Թագստոցիդ մէջ խեղլուած, չան մը պէս,
Ի՞՞ սղա՛րտքըս վերջին կատարելու քեզ

—էն, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Բոլոր խելացի մարդիկներն ահա՛ .
Ահա՛ խելօքներն այս տարուշ կւանքին ,
Ահա՛ անսնք որ իրենց ծանր հոգին
Համբիչ քաշելով կ'զրոսցնէին ,
Աւ նուշիրումով մը աստուածացն՝
Կիրակին անգամ մը բերանով ծոմ
Տիրամօր առջև կ'սպառէին մամ ,
Եարաթ մը ամբողջ , անվա՛խ , անհամա՞ր ,
Ենալու , տոկու , գողնալու համար :

—էն, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Բոլոր տիրացու հոգիներն ահա՛ .
Ահա անսնք որ , ուղեղներ ծանծա՞զ ,
Ամէն մութ հարցի ունէին ծիծաղ .
Մաղմոսով մնած ստվեասներ աժան՝
Հեշտ կը լուծէին հարցումներ դաժան .
Դամոլիսան սուրի մը տակ դոզ ի զո՞յ՝
Շատամարաննին կ'ուսեցնէին գո՞ն ,
Հարանիքները չե՞ն տօնելու վաղուանն . . .
Աւ չե՞ն համե՞ր խակ խորհիլ Մահուան . . . :

—էն, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Բացց ինչու քրքիջս այսափէս կը դոլաց . . .
Ահա բոլո՞րն ալ , բոլո՞րն ալ , բոլո՞ր ,
Մութին ու լուսին մէջ անդնդախոր ,
Պառկան ծ խօսիկան , պառկան ծ ամբարիչտ ,
Պառկան ծ քարեզէն ցաւի մէջ ընդ միշտ ,
Պառկան ծ , Աստուան ծ իմ , ու որչափ ալ կա՞յ ,
Աւ որչափ ալ կայ , մինչեւ հեռակայ
Ումբաներուն կ'զրը փոռուած , կարծես
Անդրհեղեղեան անստափ մը պէս . . . :

—էն, հա՛, հա՛, հա՛, հա՛,
Լուս զիշերին մէջ չուներուն , ահա՞ ,
Երախին մէջ — զետ կեսմաքով գալարուն
Կը լսեմ ձարձա՞ալ սոկորներուն . . .
Բարեկամ չուներ , բարեկամ ձեռքեր ,
Բարեկամ լիզուով լսիլիզուած վէրքեր . . .
Երնէկ , գագաններ անդան . . . : Բացց ինչպէս
Բոլոր արջառները , զլուինին վէ՞ս ,
Սուրացին հեռուի զաշտերը անծի՞ր ,
Գնդակէ՞ն , բոցէ՞ն , աչքերնին կարմիր . . . :

Աւ ահա սմբողջ զիշեր կը լրջիմ,
Յիմար, խեղճ յիմար:

Իելքս առիր շատոնց. կեանքըս առ, Փրկիչ իմ,
Աստուած, մեր յիմար:

Ե՞նձ կը նացիք ինձ, հոգևարք աչեր,
Յիմար հմ, յիմար:
Երնէկ, կը մնանիք, մինչ ես կ'ապրիմ դեռ
Այս կեանքըս յիմար:

Կըուի դաշտերով տարի տուանձին
Ստուերըս յիմար,
Շնորհ չըրին գնդակ մ'ալ ինձ, ովոսացին
«Յիմարն է, յիմար»:

Դէս, մտիկ լրեք, դուք որ կը խորդաք
Այս մահով յիմար,
Արինով շաղուած պատմութիւն մը տաք,
Յիմար, ո՛հ, յիմար:

*

Ո՞ր խեղճ երկիրն էր, ո՞ր թիւն Յիսուսի,
Ո՞ր թագաւորն էր — ականջը խօսի —
Միայն թէ բարի էր չար այդ արքան,
Մանրամասնութիւն չեմ զիսեր այնքան,
— Նոյն խոկ իր ձիուն անունն չեմ յիշեր:
Սեւ մղձաւանջէ մը վերջ մի զիշեր
Հրաման ըրաւ հօթ քաղաքներու
Եօթ տարիքէն վար բնակիներն արու
Եօթը օրուան մէջ կարել — պայմանաւ
Որ տարեցներուն չի զաշին բնաւ . . . :
Ու տարեցներն այդ վերջին պայմանէն
Շնորհապարտ եղան այնքան՝ որ տմէն
Եօթն էգ բնակին մին ըրին նուէր
— Նուէր էգերու հօթ տարիքէն վեր —
Սրբացին ու իր խարճերուն արու . . . :
Քա՛զըր անմատութիւն հօթը թիւերու . . . :

Նոր թագաւիկմերն ինչ չուտով մոռցան
Հիմ իմաստութիւնը որքաղական:

Ապշա՞ծ կը զիտեմ քառան աղու անհուն
 Ու կը խորհիմ թէ ինչ բառ, ինչ անուն
 Պէտք է տալ այս գրասանքին:
 Ինչո՞ւ կտրել տալ անմիտ այս դողլոջադին
 Գանկերը ծերուկ՝ պարագնվ լցուն:
 Ինչո՞ւ յագնիկ այս կեանքերով փցուն:
 Ինչո՞ւ կտրաել՝ ծռելու պատրաստ
 Այս լայն կոնակներն, արքացից գրաստ:
 Այս համեստ, այս պարզ հոգիներն ընտել,
 Արկատեան դրախտէն ինչո՞ւ վո՞նտել:
 Գո՞նէ մէկ մէկ աչք թող իրմաց տաղին,
 Ամբողջ կեանքերներն պիտ' աղօմէին . . .
 Արքան ինչ կ'ուզէր իր սարուկ մարդէն.
 Ինչո՞ւ մեռցնել՝ մեռուծներն արտին . . .
 Ու ինչո՞ւ թողուկ որ որդերն տաղին,
 Այդ որդեպրեակներն արեան, խաւարին:
 Օր մը տարիքով փոքրիկ, հոգւով մեծ,
 Այդ մանուկներու խումբեր գառնահեծ,
 Օր ո՛չինչ չունին այլիս, ո՛չ ծընա՛լ . .

Ո՛չ Աստուած, ո՛չ ասի մը հայրենի հող . . .
 Եւ որ կը մուրան պատառիկ մը հաց՝
 Հեռւէն պժգանքով իրմաց կարկառուած . . .
 Եւ որմնք Մարդուն մէջը սրբազն
 Ոչի՞նչ գտան այլ վայրագ մի գաղան . . .
 Զգն՛ց, այդ նոյն հակայ մանուկներ մի օր
 Նեխած սոկրեռու վրաց ըիւրաւոր
 Կարմիր-Դաստատա՞նը պիտի կանոննեն . . .
 Ու չորս հովերուն նո՞ր Կամք, նո՞ր Օրէն
 Պիտի չոփորեն . . . : Ու այն տանին, վայ ,
 Վայ բոլոր չնչող էակներուն, վայ . . . :

❖

— «Անո մննք կու գանք — կ'ըսէն անո՞նք որ
 Կու գանք, չք լսեր արտիիւնն ահաւոր —
 Մութը չնչուէն տչքերնիս կուրցած

Ու արհոնն հատէն ոնդունքնիս լայն բաց :

«Անո մննք կու գանք, ուսով հրելով
 Մեր Յաւին Սնիւը զարահոլով ,
 Երկազունդիս վրաց, խաւարին մէջէն,
 Բոլո՞ր անոնց վրաց որ դեռ կը չնչին . . .

«Ահա մենք կու գանք, ահեղակորով
Մեր Յոսին կռանիթ գարշապարներով
Խուեցնելու անանուն կորած
Գերեզմաննայներն համայնատարած . . . :

«Ահա մենք կու գանք ու մենք նպովքն ենք,
Ու խաւարին մէջ միտուած տէգը նենք.
Վրէմներու հիդրան ենք փայտիացիի,
Մենք, սարսափահանը ու սարսափելի . . . :

«Մենք՝ հին ուխտերու նո՞ր ուխտազլնաց
Մենք՝ Սուսերը բիրտ ու Գիրքն օրինաց.
Մենք՝ Ցամանի ջրվէճը սարի կողին.
Մենք՝ Աղջամուղի ծընունդ լուսեղին . . . :

«Ձեզի՝ որ քերծւած մեր մորթերէն ձի՛ք
Հարմնիքի, Մեղքի վրաններ կառուցիք . . .
Ու Ձե՛զ՝ եւրոպեան դիք որ չնազին
Սակարկեցիք մեր արեան լուոթեան դին . . . :

«Ձեր սրտին դանե՛րը փակեցէք խուլ,
Սուրե՛ր սըրեցէք, սըրեցէք զանիսուլ,
Սըրեցէք ձեր խղճն վրայ քարացած,
Ու ասամներուն վրայ ձեր զաւակաց . . . :

«Ահա մենք կու գանք, հովերուն մէջէն
Զէք բաեր սոլեր որ կը չնախն . . .
Սմէնքս ալ զագիր դիակ, խոռոչ զանկ,
Ահա մենք կու գանք, ահա մենք կու գանք . . . »:

*

—Երթամ, շատագիմ, ծածկելու փութամ,
Վազուան աւօտէ՞ն՝ դիակն այս զառամ:
Ծագող արմեն խոկ սիամ ամշնար
Այս ձերուկ վատին դիակին համար,
Դիակին համար:

Կըսէիր, հայրիկ, «Դրախտ երթալու
«Լարձագոյն ձամբան ըլլան է հըլու
«Հետեւող խաչի սուրբ արահետին . . . »:
—Հա՛յ, է՞ն կարծ ձամբան խանջեն է Քուրդին,
Խանջերն է Քուրդին:

Կատար քաղերով , բիւրերու կուրծքին
Վրաց կը քաղեմ ևս զանգազադին :
Մակարդած տրիւնն է իրաւցընէ
Որ իմ սրունքներս կը ծանրացընէ ,
Կը ծանրացընէ . . . :

*

Քաղերուս առջեւ յարդ գեսն ահա՛ :
Միս նստեցի զայն . կ'երթայ , կը խազայ :
Էհ , երթաս բարով , ծերուեկ քահանայ ,
Արեւն ա՛լ քեզի չի պիտի տեսնայ ,
Չի ոլտոի տեսնայ . . . :

Հաղաղներու հետ , այսպէս , տնիսափան
Պիտի երթաս զուն , չուրը քեզ տապան :
Էհ , զնաս բարով , ծերունի՛դ անբան ,
Դրախտ երթալու որն է կործ ճամբան ,
Այ , որն է ճամբան . . . :

Այս վտակերս'ւն տեզ , օր մը , ով Մինուն ,
Դարաւոր ալեա՛ցը վլոյ սիրուն

Ճեղմակ կարապներ կը թեւեն սահուն ,
Երգեր կը թռչին ցայզի այս պահուն ,
Ցայզի այս պահուն . . . :

Երբեմն երեխնի , թերեւլս միան ,
Զուրերու խորքին զանկ մը լուկեան
Յառնեղով , փուշ փուշ ընէ սիրական
Զոյգերու համբոցին . . . : Ամէնը աբաքան ,
Ամինը այսքան . . . :

Հ
Հ
Հ
Հ
Հ
Հ
Հ
Հ
Հ
Հ

Զուրին մէջ երկինք կը ցողայ անհուն . . . :
Ո՛վ ոսկի եղեռն Մահու այս պահուն . . . :
Կուռ մարզիխներու չարք մանեա՛կ մանեա՛կ .
Ասողեր , ծիր-կաթին , լուսին , արքանեակ ,
Լոյս սահնքներու պիս ողի՞յզ , ողի՞յզ ,
Կը կաթին զինով հիւթը հոգեցոյզ . . . :

Մեռմիլ . . . : Աչքերնիդ երկի՞նք , արիւնհայ ,
Խեղճ հոգելարքներ . . . : Էր չեմ կընար լալ . . . :
Լալ . ոչ . բայց , դուն , զուն որ զահէդ անհաս ,



Բուռու բուռու աստղերու մէջ կը խրովասան ,
Է՞ր չի կրնայի փտա՛ծ թոքերէս
Արիւնո՞տ , ժանդո՞տ խուխու մը չորհել քեզ . . . :

Բայց գուն բարձր ես , վերն . քու խիշճիզ մաքուր
Առանձնութեան մէջ . հօթ մարգարտակուռ
Կամարներէդ եօթն անդամ բարձրացած
Սերովիքներուդ միջեւ գետնամած . . . :
Ու չես հաճիր ա՛չքըդ անկարեկիր
Ուզգեկ Մարդկութեան զոր յերկիր թուքիր . . . :

Լոյս սանդուղներուդ ոսկի մատներէն
Իջիր Եհովա՛դ , Ալլահ'դ , Որ էն . . . :
Այլ զգնյշ . քու լոյսդ մութին մէջ գո՞ցէ .
Չի կառավինարանն այս անհուն գո՞ւցէ
Խենթենայ յանկարծ , գո՞ւցէ ծերունի
Աչքերուդ մասներ խրուին արիւնի . . . :

. . . իմ դճ յիմար : Որո՞ւ կը խօսիմ փրփրա՞ծ :
Զէ՞ որ գուն վաղո՞ւց մեռեր ես , Աստուած .

Ու քու հսկայի զիակլոդ անդա՞ւ ,
Գարշանքի ժահրո՞վ արիւնաթախաւ ,
Ապականեր է երկնից անապակ
Ծիր-կաթիններուն երազն անյատակ . . . :

*.

— «Վարդե՛րը մեռան ,
Վարդե՛րը մեռան
Երենց բիւր-բուրան ,
Յոյիկին վրան
Վարդե՛րը մեռան ,
Վարդե՛րը մեռան :

«Արիւնու , մանիկի ,
Ոսներս բոայիկ
Փխաներու վրան
Փողո՞չ կ'երեան :
Վարդե՛րը մեռան ,
Վարդե՛րը մեռան :

Օթքա ինձ, Աւտուած,
Մազերս ցըւսած
Կերպամ տարամամ,
Կերպամ ու կու լամ
Ռու է իմ վարդը
Ռու է իմ վարդ :

Ե՞ռովէի՛ զիխուն
Տակ դեել անոն՛ւն
Գենենը կուրծէիս :
Թող այսպէս հոզիս,
Մեռնէր գուրզանենվ,
Եւ դիալին բո՞ւ . . . :

*

Ո՞վ է ցայզին մէջ աղջիկն այս տրտում,
Որ խենթի մը պէս կ'երթաց անոլաղրում,
Դիակէ զիակ : Ի՞նչ է այս հառաջ :
Ո՞վ է զիտապաստն այս՝ որու առաջ
Հէզը կանգնեցաւ : Ճի՞չ մը . . . : Ու ահա՛
Վիրտուոզն ելիլ կ'ուզէ, կը դոզայ .

Բազուկներ իրար կը գալարուին քար . . . :
Ու լուսնակին տակ, սէրէն խելագար՝
Սրինո՞ւ, փրփրո՞ւ՝ լայն բերանդ տաք
—Բիւր-ժանիք վիճի մը պէս անցատակ—
Խոր հօնողիւնով հոգեւլարքը արդ
Կացուց սիրուհւոյն բերնին վըրայ վարդ . . . :

Ահե՛ղ ցըանակ : Զորս կողմը մեռել,
Մէջտեղը Մէր . մութ արահետ անել :

... Զէնքս կրակեցի . գանկերն հակեցան :
Մօնեցայ իրենց . ըսի բարձրաձայն

Հօլա՛, ընկերնե՛ր,
Խնչո՞ւ է՛ լուեր.
Զեզ շա՛ս ալելը՛ :
Դրախտ երբալու
Ո՞րն է կարե նամբան.
Այ, ո՞րն է համբան . . . :

*

Յետոյ, ասզահա՞ր իրմաց մռւնջ քունէն,
Գլուխըս զըրի երկիւղածօրէն
Իրմաց զբգ գլխին՝ քարացոցի զիս.
Ու երկաթէ քուն մը ընկճեց հոգիս :

Այն ատեն հսկայ մը զարկաւ ուսիս .
— «Եյե՞սթ, Ե՞նչ կը տեսնես, կ'ուզեմ որ խօսիս» :
Ու ևս խօսեցայ ու լսի իրեն
Իմ ապառաժէ քունիս խորերէն .
— «Կը տեսնեմ հարիւր հին քաղաքներու
Հարիւր աշտարա՛կը հեռւէ հեռու :
Կը տեսնեմ կապար օղին մէջ տիսուր,
Հարիւր զամոդակները դարերով լուռ :

«Կը տեսնեմ հարիւր սարեր մոխրապատ,
Մնցա՛ւ, անժավի՛տ, իբրեւ անապատ :
Կը տեսնեմ բերդեր անդունդներու քով՝
Ժամանակին դէմ գոցուած՝ փակտնէքով :

«Կը տեսնեմ մեր հին տասպանսաքարեր
Հազար ցեղերէ կոխուած՝ անվեհէր :
Բիւր քառուղիներ կը տեսնեմ, Աստուած,
«Աս-հանգչխաներով սալայատակուած . . . :

«Բայց ահա հարիւր զմնգերն համօրէն
Երկլւազածօրէն ու գիտակցօրէն,
Մուժ գիշերին դէմ, ամէ՞նքը մէկանց,
Փոշոս լիզունին շարժեցին յանկարծ :

«Բառուղիներու տապաններն անձայն,
Խորհուրդներու պէս լոի՞ն բացուեցան .
Հարիւր իշխաններ եւսն անբարբար . . . :
Ահա՛, ցայզին մէջ կ'երթան վեհափառ . . . :

«Կը տեսնեմ, կու լամ . . . : Թափօ՛րն է Ուխտին .
Ուխտին որ կ'ապրի զե՛ռ Մահէն անդին .
Ուխտին որ ահա հեռւէ հեռու
Փակա՞նքը բացաւ սարի բերդերու . . .

«Հարիւր իշխաններ կ'երթան անխռով .
Քաղերնին ծանր է եօթը գարերով .
Վահաննին ժամգոտ , բայց աչքերնին վէս .
Ոտքերնուռն շղթան կ'երգէ ջուրի պէս . . . :

«Այն որ թափօրին կ'երթայ առջևէն՝
Խոնջ է լայն բենեղ մը քաշկոտելէն . . .
Կարմիր-ծիրանին է արքայական ,
Թէ Ցեղն արիւնն . . . չե՛մ տեսներ այնքան :

«Ու թափօրին հետ , ու թափօրէն վեր ,
Թռչուն մ'օղին մէջ կը խարիսափի , ծեր . . .
Այդ՝ միթէ արծիւն է արքայական ,
Թէ սեւ բաղդին բուն . . . չե՛մ տեսներ այնքան :

«Լայն կարկառեցի ձեռքերս արիւնոտ .
— «Առէք , գոչեցի , ա՛խ , զի՞ս ալ ձեղ մօտ .
«Կ'ուզէի այսպէս դիմել յաւիտեան .
«Ճեղի մը Ուխտին անդրշիրխման . . .» :

«Բայց ահա՛ ծագեց լոյսն արշալոյսին .
Հարիւր իշխաններն իջան միասին
Բաց տապամներու քար սանդուղներէն .
Ու ամէն , ամէն բան կորաւ նորէն . . .» :

... Ու ամէն , ամէն բան կորաւ նորէն :
— Ժամն է որ բուի մը պէս , վատօրէն ,
Գոյութիւնս ծակի մը մէջ թաքթաքուր
Ծածկեմ Արեւուն ճաճտնէն մաքուր . . . :

ԹՐՔՈՒՅՑԻՆ

Ա ԳԵՂՋՈՒԿ Ե ՊԵՐԵՐԳ Հ

ԱՍԵԼԻ ՀԻՒՄՔ
ԱՇ ԱՌՋԻԿ
ՀԱՅԴՈՒԿԸ
ՀԱՅՈՒՅԻՆ
ԱՈԵՒԱՆԳՈՒՄԸ
ԿԱՐՄԻՐ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ
ՊՈՒՏ ՄԸ ԱՐԻՒՆԸ
ԿՈՒՍԵՐԳՈՒԹԻՒՆ
ԱՌ ԶԻ ԺՄՏԵՑ
ՎՐԵԺԸ

Հայր, մայր, բակին մէջ, ծերուկ կը ննջեն :
Խարխուզ տնակին ծակերուն մէջէն
Վայրագ կը սուլէց ցուրտ ձիւնը ճմրան .
Աստուած, այս ի՞նչ հով, հիմեր կ'երերան :

Հողէ կանթեղի մը լրցով դողդոջ,
Մինա՞կ, դեռատի աղջիկ մը բողբոջ,
Գաղտնի ձեռակերտ կը հիւսէ ասուէ ,
Կը հիւսէ լոի՞կ, լոի՞կ կ'արտասուէ :

Անցած շարթու երբ սարէն գիւղ գընաց ,
Սուրբի մատուռին իրը ուխտագլուաց ,
Գաղտնի գներ է ապրոււմ քաղքի ,
Պունենուխներ մանրիկ, մետաքս, թել սոկի :

Ու ամէն զիշեր, ծնողքը բարի՛
Երբոր ննջեն, իր գործին կը փարի .
Բարակ ասեղով ան իր կարն ասուէ
Կը հիւսէ լոի՞կ, լոի՞կ կ'արտասուէ . . . :

*

— Որի՞ համար է այդ կարդ, այց աղջիկ։
Որի՞ համար է արցունքդ, հայ աղջիկ։
Զահիլ մը միթէ՞ սարերու վերով,
Սիրտդ առաւ կուրծքէդ ու գնաց բարով . . . :

—Ես ինձի համար կու լամ, աղբերջա՞ն.
Գիշերին գաղտնիքն առած պատմուման . . . :
Սիրտըս սգոտ է, սիրտս սէր չունի,
Սիրտըս վերքոտ է, սիրտըս տէր չունի . . . :

—Ինչո՞ւ համար է մետաքսդ, այց աղջիկ,
Ինչո՞ւ համար է հառաջդ, հայ աղջիկ։
Միթէ հարմնիքիդ աղքատիկ ջեհեզ,
Հալաւիդ համար կը հիւսես բեհեզ . . . :

—Եւ միթէ՞ հարմնիք ունիմ, աղբերջա՞ն.
Թէ մեկնիմ տունէս, մեռնի՛մ դաւաճան։
Այս ցուրտ սարերուն վրայ ամայի,
Ծնողքս ու եղնիկս ո՞վ պիտի նայի . . . :

**

Բայց ահա ժաղսեց կոյսը լռելեայն,
Գործն աւարտեր էր. մախաղ մ'էր միայն։
Կտրեց մազերէն սեփսեւ ծամ մը լայն,
Ու հիւսեց հապճեպ, — իր անունն էր այն . . . :

Ծնողքը դիտեց. կը քնանային։
Լամբարը մարեց. ու աստուածային
Աղջիկը մեղմին քայլերով դուռնէն
Դուրս սպրդեցաւ երկիւղածօրէն։

Հո՞ն, իր մեծ եղբայրն՝ ամէնէն թագուն,
Այդ բուք-բորան, ցուրտ գիշերով անքուն,
Ինչ որ հին զէնքեր սրբերով մաքուր՝
Կը պատրաստուէր մեկնիլ թաքթաքուր . . . :

Աղջիկն իր վզին սեղմ փաթտուեցաւ.
Մախաղն իր ուսին անցուց, ու լացաւ . . . :
Զահիլն հայրենի, իր պարտքին հլո՞ւ,
Գնաց զարնելու . . . : Գնաց մեռնելու . . . :

**

Բայց ես քե՛զ կու լսմ', ով հայածին Կոյս,
Դո՛ւն մեր ցայդին մէջ խաւարակուռ Լոյս:
Դո՛ւն միշտ շնչող ու միշտ խարուած Յոյս.
Դո՛ւն մեր դամբանին՝ Ծաղիկ սգարոյս . . . :

Ո՞ր Օրէնքէն, ո՞ր Աստուծմէն, ո՞ր մութ
Արդարութենէն, ո՞ր գութէն անգութ,
Ո՞ր մէկ ոճիրիդ քաւութեան համար՝
Կարմիր շղթայիդ օղերն անհամար . . . :

Դո՛ւն, կին, չունի՛ս իսկ այն լսու ծաւի,
Սյն ցուքը յետին, որ Մէր կը կոչուի:
Դո՛ւն արգանդն ես լոկ ծնելու անո՞նք
Որ պիտի մեռցւին մահով անողոք . . . :

Ու սուրի մէջէն, ու բո՛ցի մէջէն,
Ու արեան մէջէն, Մամը կ'ընդմիջէն
Զեռքերդ՝ վեր բռնած մանո՛ւկ մը, վայրի
Զայտով լալով «Ա'զգը պիտի ապրի»:

❀

Ժամնոնակ անցաւ . աղջիկն ամէն օք .
Լոյսը չի ծաղած կ'երթար հեռաւոր
Սարերն իր եղնիկը արածերու,
Ճամփան դիտերու, եղբայրն հեծերու . . . :

Ու գոյզը ծերակ—մահանոս արգէն—
Երկուքի կոսրած, կախուզ մարմանոցէն
Հեռուի Սուրբին կ'երթային կրքուն,
Աղօթել կորած Զանիլի հոգուն . . . :

Առաւ մըն ոլ կրտ աղջիկը Հայուն
Կ'երթար, հնուուն լսեց ինձ զճ մայիսն.
Գիտոց, թափանցեց զոյզը անսասունն.
Երբ չորս բազուեկներ տոին զայն, տարին . . . :

Աղջիկը դնաց, համակերպ, հրո՛ւ,
Զայներ կը լսեր, չը զօրեր լալո՛ւ . . .
—Աղջիկ, այ աղջիկ, սուրը սամցի
Նոսղը ու եղնիկը ով պիտի նայի . . .

❀

Ու Բէկը ըստու . «Այս գիշեր հոգւոյս
Տօնն է . վասուին տա՛ս ջաներ լիսլոյս.
Բերէք սրբազն կոնքը արծաթի .
Այս գիշեր Սրես արեան մէջ ծաթի :

«Եե՛րս արձակեցէք աւարս գեղեցիկ,
Այս սուրը կոնքին մէջ կոմակնէ՛ սրացիկ
Աղօթքի մը պէս՝ հասակն իր նոճի . . .
Իր մղասութեան Սոյս թող հոճի . . . :

« Բերէք կարաւանն իգերուս , կարգնվ ,
Կոնքին շուրջ ծունկի շարուին քովէ քով :
Ու թող ա՛յն որուն մօտեցայ երէկ՝
Զոհուի կոնքին մէջ . զաշոյնը բերէք :

« Թող երգեն ամէ՛նքն ալ . ա՛յն որ կու լայ
Սոաժին զոհին պէս պիտի ըլլայ
Թող ծընի իսլամ՝ արիւնով խոնաւ .
Կոնքէն՝ Եռ՛ր իսլամ » : Ու այսպէս եղաւ

Անշանչ , ամէնքն ալ հեռացեր ես :
Լոյսերը մարտծ . ջանի կայծերէն .
Ումանք կը միան — եղեռնի մը պէս
Խունիի ծառն՝ ապրող անձ մ'ըլլար կարծես

Ու վէս , ու խորիս , ու մո՛ւթ , անմառունչ ,
Մէջակեզ կանգնած կոյսը անտէրունչ .
Ու մերկ , ու խորմ՝ արեամբ հրավառ ,
Դիւցողնի կարծես մերկ նիդակ մ'ըլլար

. . . Ո՞վ պիտի լայ ձեզ , տարուսն ձ մոլորան ,
Գեղեցկագոյններդ Գեղեցիներուն
Ձեր առջև կի՛րքն իսկ պիտ՝ խմաստամար .
Ու խմաստութիւնն պիտի ծառանար

Դոս կո՛յս , գեռ վալրի՛ , գեռ տա՛ք , անապա՛կ ,
Դո՛ւք որ թշնամու վրաններու տակ ,
Թափելու կ'երթաք պուտ մ'արցունքի հետ ,
Ամօթապարտ պուտ մը արիւն անհետ

Ու Բէկը երգեց . « Դու Սուլթանս ես , ջան .
Դամասկի բեհեղը քեզ պատմուման :
Դու իմ գիշերի Արես ես , ջան ջան ,
Ինչպէս նայիմ քեզ , հոգիս կը դողայ

« Դու իմ նորածագ Թրքուհիս ես , ջան .
Իմ երկու աչերըս քեզ կը տենչան :
Սրտիս վարդեւոյն զշխոյն ես , ջան ջան ,
Ինչպէս միրցնեմ քեզ , ձեռքս կը դողայ

« Դու ինչո՞ւ այնքան անդուիթ ես ինձ , ջան ,
Մանրիկ ատամներն նոգիս կ'որուման :
Մի ջաներ աչքիկ տաճարը , ջան ջան ,
Ինչպէս մարդում քեզ , սիրառս կը դողայ

« Դու զլիխ հրացէկ սաղաւարսն ես , ջան .
Շապիկ բոցեղէն , չքնարդ զաւանման :
Սիրալս կըրակի վրա՛յ կ'այրես , ջան ջան ,
Ինչպէս միւնեմ քեզ , սուրբս կը դողայ »

*.

. . . Թրքուհին այլե՛ըս չի ժպտեց բնա՛ւ :
Սոաժին ցագին արցունքը խոնաւ .
Այնպէս խոր գծեր էր դէմքին նամբան ,
Որ չի կրցաւ զայն սըրել ո՛չ մի բան :

Ո՛չ մետաքս հաջադ , ո՛չ սիրճանքներ բուստ ,
Ո՛չ Դամասկոսի բեհեղներ հարուստ ,
Ո՛չ Պենկապայի վարդեր դեռ խոնաւ
Թրքուհին այլե՛ըս չի ժպտեց բնաւ :

Ան իր Օրէնքէն, ան իր Սրգանողէն,
Ան իր Կեանքէն, իր Ցասումէն, արդէն
Մի նոր Խոլամի ծնիլը կ'զգար.
Զայն իր արևան մէջ խեղդելու անկար . . . :

Խեղձն ալ չէր խորհեր թէ սարն սոմայի
Ծնողն ու եղիկն ով պիտի նայի . . .
Բայց Բէկն ըսեր էր. « Ալլահ օրէնէ քեզ,
Եղբայրու մօտ օրէն զու պիտի տեսնես . . . » :

* *

Ու Բէկը եկաւ գիշեր մ'ուշ ատեն,
« Ա՛վ իմ Թրքուհիս, տե՛ս, հողեղատէն.
Անցնելուս այս խեղձը ինձ կը գաւէր
Իր դանչերն ու զինք քեզ բերի նուէր » :

Թրքուհւոյն իրա՞նը սասոսոաց փուշ փուշ .
Առաւ ծանր մախսա՛զը, գիտեց ապուշ .
Իր հիւսքն էր ոսկի թեկերով անշէջ,
Իր մազն, իր անունն, արիւններու մէջ . . . :

Աչքը մթազնեց, մոռցաւ ամէն ըան .
Նեսուեցաւ վազրի թոշնի պէս անբան .
Ղանչերը միսեց շեշտ Բէկի կուրծքին,
« Այս են զ համար եր . . . » զոչեց մողեղին :

« Ու այս ալ ինձ համար . . . » ըստ խելայի՛զ
Անսահմա՞ն, անվե՛րջ քրքիջով ահե՛զ,
Բոնսած եղօր գանկն աչքերուն առջին . . . :

— Առաջին խինդն էր, ու շունչը վերջին . . . :

ՄԱՐԴԵՐԳՈՒԹԻՒՆ

ԳԻՒՂԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԷՋ — Ննունիք

ԳԻՒՂԱԿԱՆ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ — Կեանիք

ԳԻՒՂԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ — Մահիք

ԳԻՒՂԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԷջ

Ա.

Անցեալ տարի էր : Յողնած ապաքէն ,
Շատ քաղաքակիրթ այս Արևմուտքէն՝
Ուր խիղճը բառ մ'է , մարդը՝ մեքենայ .
Աշխարհ գործարան մ'անխոնջ , անխընայ .
Սէրը հաշիւ մ'է . կրօնքը՝ դրսո՞ .
Երջանկութիւնը՝ ձանձրալի մի տոտմ .
Մահու՝ աճոմտութիւն . կեանքն՝ անհաշու մի կոփւ .
Ուր ժամանակն իսկ վատ մ'է ալեխոփւ .
Որ ամէն բոպէն իր մահրակրկիտ
Մուրճի հարուածով կը զարնէ մտքիդ . . .
Այսպէս , հե ի հե , յոգնած , յուսահատ ,
Անմիտ այս վագքէն անողնուլ , անընդհատ ,
Կարօտն ունեցաց կի հին զարերու .
Եւ հրանդ հոգիս տարի ևս հեռու .
Հեռու , իննկառէտ , լուռ , մշանչենի .
Արեկքի իմ դիւզրս հայրենի . . . :

Կիրակի մըն էր . քայլերս ուղղեցի
 Իմ ալեոր մօրս հետ եկեղեցի :
 —Պիտի ծիծաղիք , կարծրացած սրտեր .
 Կարդացիք Լիւքքէս , Եպիկուր , Վոլթէր ,
 Մի քանի ուրիշ մուժ գիրքեր ալ դեռ ,
 Բայց անհաւատի այդ տժզոյն թուղթեր
 Իրաւոնէք չ'ո՞ն տար որ ամրաբուածն
 Զեր թոյնը փչէք՝ կըրօնազաւան
 Հոգւոյն ալեոր մօր մը ձերտնի ,
 Որ տարելու դեռ հաղիւ օր մ'ունի ,
 Որ ծովուն վրայ՝ շիւղի մը նման ,
 Մէկ ոտքը մտառու , միւսը գերեզման ,
 Գերազոյն , անհաս , անակիզր , բարի ,
 Մթին Աստուծոյ մ'անուան կը փարի .
 Ու անիրաւուած , տառապմած , հուսաւ ,
 Մէծ Արդարութեան վճոխն կը յուսայ . . . :

Ու դուք , ո՛վ Հօրաս , Զենան ու Վոլթէր ,
 Ի՞նչ որ ալ ըլլաք՝ երէկինն էք դեռ .
 Մինչ յիսուն հազար այս տարի է որ
 Մաղուլ կը դառնայ աշխարհն ալեոր՝
 Հաւատացեր են մարդերը բոլոր :
 —Բարէ , հաւառակ հաւատքիս մոլոր ,
 Ծաղրել չի գիտցաւ բնաւ իմ հոգին
 Տաճար մ'ըլլայ այն նեխանոս բագին ,
 Քար-քար աւերակ սիւներ Քառնաքին ,
 Հըրապաշտ Պարսիկ բըլուր բոցագին ,
 Բուը Սիալիկ , Հնդիկ էլլօրան ,
 Ասորեան հարիւր-զոհեան հին խորան ,
 Կամ Քրիստոնեայ պէտճ եկեղեցին . . .
 Հմ մարդերը Մեծ-Յայուր գարբնեցին . . .
 Ու հոն - զլիսարկնիզ բացէք վեհերուն —
 Գերեզմաննոցն է կենակներուն . . .

Դ.

Եկեղեցւոյն մէջ մտայ լոելեայն։
 Եէնքը վորքիկ էր, բայց բաւակայն լայն՝
 Աստուածն ու դարձ' ըը ամփոփելու . . . :
 Քար քարի վրայ, ծներ էր, հըլու,
 Առանց արուեստի, առանց մեծ ոճի,
 Պարզ, ինչպէս ծառ մ'որ հողէն կ'աճի .
 Ու քար, ու բազմոց, ու կերոն, ու խաչ,
 Հոն, հին գարերու բոյրն ունէին գաղջ . . . :
 Ու առաստաղի աղքատ ջաներէն
 Կախուած՝ Ժամանակի մեռելօրէն
 Կը ննջէր անշարժ, գարեւ քնչած,
 Բշոցին ձայնէն երբեմն շոյուած . . .
 Հոն ո՛չ հեք, ո՛չ վազք, ո՛չ ժամ, ո՛չ վայրկեան .
 Անսահման, անխոռով, անծան, յաւիտեամն,
 Չորս պատերու մէջ՝ Անհուն մը խորին,
 Ուր ծեր գեղջուկներ մետնիլ կը սովորին . . . :

Ե.

Բայց բացառիկ տօն մ'էր այդ կիրակին .
 Կնունքներ ջոջի նորեկ որդեսկին,
 Ինչ որ գիւղին նոյնքան է կարեոր,
 Որքան Ծնունդի տօնը դարաւոր
 Նազարէթի հին քաղաքացիին .
 Ուստի ծեր, մանուկ, հաւաքուած էին .
 Ու քահանան այդ մեծ օրուան համար,
 Պատրաստեր էր փոքր քարոզ մը յարմար .
 Պերճ խօսքի տաղանդ չունէր բնածին,
 Բայց զայն ընտրեր էր հովիւ՝ գիւղացին,
 Զի հասակով բարձր էր, վարքով արդար,
 Հայերէն գիտէր, նոյն խակ կը կարդար .
 Կեանքի պայքարէն յոգնած հիւսն մը հեզ,
 —կոյս Մարիսամին կր'յս նշանածին պէս—
 Այնքան վայլեր էր մօրուքն ու շուրջառ,
 Որ կարծես ան ա'յնպէս ծնած ըլլար . . . :

Զ.

Զոյդ կերտնի մէջ՝ կը խօսէր բեմէն.
 Ու կունկնպրէին գեղջուկներն ամէն,
 Խոր երանութեամբ սուզուած անհրնար.
 —Թէե հայերէն մա՛րդ չի հասկնար...
 Հին Անեցարուէն առած բնաբան,
 Կը գանէր Տէր-Հայրը շա՛տ բնական
 Որ տղերք աշխարհ գան անհամար —լուրջ—
 Ինչպէս րիւր չիւզեր ձիթենիին շուրջ:
 Յանկարծ շացին աչերս քնէած,
 Նարօլէնին անունն է տուած:
 Նարօլէնն... ինչ քառս անյաստակ՝
 Աշխարհին քաշուած այդ մատուոին տակ:
 Չէ՞ որ ըսեր է այդ մարդն ահագին,
 «Մայրե՛ր, զաւակնէր լինեցէք աղգին...»:
 —Ախ. զօ՛րք պէտք էր այդ ամբարտաւանին՝
 Որ թնդանօթներ դիւզէ՛ զիւզէ՛ տանին....

Է.

Պատարագէն վերջ, քով քովի անձայն,
 Երկու թափօրմներ իրար քսուեցան:
 Ան չիր դասական հանդիպումը հին՝
 Կհունաքի թափօրն՝ Մահուան թափօրին.—
 Մէկ կողմ ծնունդ, խինող, միւս կողմ մահ ու լալ.
 Ու եկողեցին կ'օրհնէ երկուքն ալ...:
 Ոչ: Երկու թափօր, երկուքն ալ ժպտուն.
 Մէկը նորածին որպին մեծատուն,
 Միւսը տղբատի ծնունդ անտուն.
 Մէկը բենեզով քնած, միւսն արթուն.
 Մէկուն ժանեակներ, մետաքսի հիւսկէն,
 Միւսին ձորձ մը խեզճ՝ հօրը շապիկէն.
 Առաջնոյն ոսկի, ժանեակ րիւր տեսակ,
 Երկորորդին ճակտին փուշի սև պսակ.
 Մէկը Տէ՛ր արդէն, միւսը Գրա՛ստ:
 Ճակտասազիր, վա՛խ, տղաքները փաստ...:

Է.

Բայց այս ի՞նչ արդար օրէնք մ'է խորին
 Որ յղիացա՛ծ, ճո՛խ Մեծերը երկրին
 Երե՞նց արգանդին մէջ կը հարուածէ:
 Հաւասարութեան խո՛վ պէտք մ'է գուցէ
 Որ վիժածընունդ սերմերը Մեծին
 Ի՛ր որովայնին խակ զո՞ղը հիւծին,
 Ու հաշիւներէ վերջ, երբ ի հարկէ
 Ասկին ալ պատրաստ է, հա՛յրը գրիէ
 Կանձարուրներու մէջ մետաքս գեղերի,
 Անմարիտ, տմգոյն հրէշ մը մարդակերպ . . .
 Մինչ քանի թշուառ խեղներ է՛ղ, արո՛ւ,
 Որ յեղակարծ սէր մ'ունին իրարու,
 Կայծակներու պէս իրարո՛ւ կու գան,
 Առանց հաշուելու վազն ու ապագան,
 Ու կերկնեն—խորշի մը մէջ սնձանօթ—
Ի՞նչ հակայ ինսիքիր, անէծքի անօթ :

Ք.

Ապշած, սարսափա՛ծ խորհեցայ անխօս,
 Սպարթական հին բարքին բարբարսու,
 Որ խեղդելէ վերջ կը յանձնէր գետին
 Մարդկային տմգոյն տղբուկներ յետին . . .
 Բայց քառասուն դարեր անցեր են արդէն,
 Ու սովորեցանք որ հրէշներն ալ մարդ են.
 Անոնք ալ ունին զգացո՛ւմ, հոգի,
 Անոնք ալ ունին իրաւունք կեանքի,
 —Հոդ չէ թէ ապրին բիւրերու մահով.
 Օրէնքը՝ իրենց վահան ապահով . . .
 Զեմ համարձակիր վերցնել մէկդի
 Կարմիր-վարագոյրն որ Օրէնք կ'ըսուի,
 Դիտելու ըմբոստ այն կեանքե՛րն հակայ,
 Որ բանտերու մէջ, կառափնասի վրայ,
 Կախաղաններով մեռան անհամար,
 «Կեանի իրաւունք» . . . պօռախուն համար:

ԺԱ.

Ծնրաղլրած զողղոջ , աչքերլու ձեռքիս ,
 Կուրծքիս տակ զսպել կ'ուզէի հոգիս :
 Հազար նկարներ կ'անցնէին մտքէս :
 Սրեան շոգւոյն պէս , նոճիներու պէս
 Բիւր կախաղաններ անդութ մեծերու . . .
 Ու հրդեններու մէջ հեռէ հեռու ,
 Ստրուկներու կուռու , բարբարս գունդեր ,
 Որ տաճա՞ր , աստուա՛ծ , կուռք , իշխա՞ն ու տէ՛ր
 Տափալելով վար , կ'երթացին հեռու
 Հաւասարութեան սերմը ցանելու ,
 Ու լայն բաշխելու Արդարութիւն , Հաց . . .
 Այտիս վրայ հրաշէլ արցունք մը զողաց .
 Աչքերըս բացի , տեսիլք էր միայն .
 Ամէնքն ալ գացա՛ծ , ժամն էր լոելեայն . . .
 Ու ես ալ գացի՝ իմ սուզիս զարման՝
 Հաւասարութեան զաշտը—դերեզման . . .

*.

Ժ.

Երկուքն ալ երկա՛ր , երկա՛ր դիտեցի :
 Այլես բնա՛ւ մի խօսիք ինձի
 Սրժանիքին վրայ , ու տարբերութեան ,
 Ու ազնուական զարմին վրայ արեան :
 Ահա երկո՞ւքն ալ . անկերպ բգէզներ ,
 Եիւղ մը խոկ զիրենք պիտի մեռցնէր :
 Կ'ուզեն անուն տալ . ինչ պէտք անունի . . .
 Իւրաքանչիւրն ալ իր անունն ունի .
 Մին Ռյմն է անգութ , միւսն Ստրկութիւն :
 Ոյժ չունի կ'ըսէք խէզն անարիւն .
 Ի՞նչ պէտք արիւնի .—անցագ բորենի ,
 Հացի մը փոխան , կարմիր , ծիրանի ,
 Ան պիտի ծըծէ Արիւնը միւսիւն ,
 Ու պիտի մըխէ ժանիքն իր միւսին .
 —Օրէ՞նքը՝ իրեն անքոյթ օթևան :
 Ողջունեցէք զայն , իշխանն է վաղուան . . . :

ԳԻՒՂԱԿԱՆ ՑԱՄԲՈՒՆ ՎՐԱՅ

Ա.

Եկեղեցին մինչև գերեզման
Տանող ճամբռւն վրայ, քարի մը վրան
Նստեցալ տրտում, ու լուսո դիտեցի
— Հոգւոյս ծարաւո՞վը արեելքցի —
Հեռուներն հանդա՛րտ, հեռուները լա՛յն,
Հեռուները ջի՞նջ, միսթի՛ք, լոելեայն:
Հո՞ն, երկինքներու տակ յաւէտ ծաւի.
Առա՞նց ժպիտի ու առա՞նց ցաւի,
Կ'ապրէին մարդե՛ր, մրջիւններ, բոյսեր . . . ,
Հո՞ն ջի՞ն ճանշնար ո՛չ կոխւ, ո՛չ սէր:
Հո՞ն Անշարժութեան օրէնքին հըլու,
Առա՞նց աճելու, առա՞նց նւազելու,
Հազար դարերու ու անհուններու
Մտերմութեան մէջ կ'ապրէին, — հեռու
Աէ՛ք Արեմուտքէն ու հեղնելով զա՛յն . . .
Հեռուները ջի՞նջ, միսթի՛ք, լոելեայն . . . :

Բ.

Ու հո՞ն, անուրջի մը մէջ անսահման,
Երկիրը իբրև անհուն ինկաման,
Իր ձանձրոյմթը — լայն աղօթքի մը պէս —
Անշտա՛պ, անխոռվ կը մխար կարծես . . .
Ու հո՞ն, հեռաւոր հորիզոններու,
Անծալ երկինքներն հեռէ հեռու,
Կը տեղային վար՝ օրնութեան մը պէս՝
Ուսկեփոջի լայն սնձքւ մը կարծես . . .
Ու հո՞ն արեւոն գունդին մէջ անչէջ,
Ու ծածան-ծածան ցորեններուն մէջ,
Ու խրճիթներու բոյնին մէջ համակ,
Աւերակներու սուզին մէջ ճերմակ,
Բա՞ն մը կար կեանքէն անջատ, կեանքէն վե՛ր,
Բա՞ն մը որ կեանքէն բնա՛ւ չէր ազդուեր,
Որ կը նմանէր Երէկին, Վաղուան . . .
Այդ՝ Մահուան իսկ մէջ Ժխտումն էր Մահուան . . .

Ասոր համար երբ միտքն Սրեմուտքին՝
Կեանի բառին առջեւը զարմացագին՝
Հարցական նրշան մը կը զնէ նենդ . . .
Մենք կախման երեք կէտեր կը դնենք . . .:
Ու երբ կը վաղին անոնք տենդադին,
Թշւանըշաններով կը լուծեն հոգին,
Կը քննեն Երկինքն ու աստուածը, մենք
Մեր կախման երեք կէտը կ'երազենք . . .:
Ու երբ կը խրոխտան անոնք, մենք կուլանք,
Ա՛խ, որովհետեւ ի՞նչ որ ալ ըլլանք,
Գլուխնիս երկինք, ոտքերնուս տակ հող,
Այգին ու ցայգին միջեւ տաստանող
Օրօրոցներ ենք . . .: Ու ինչ որ անշէ՛ջ
Է, պիտի չիշի չիրմին մութին մէջ . . .:
—Լացը վերջիշում մըն է լոելեայն,
Թէ ի՞նչ ալ ըլլանք, մարդեր ենք միայն . . .:

Գ.

Գ.

Այսպէս ապրեցան, ու այսպէս կ'ապրին
Բոլո՛ր որդինե՛րը Սրեելքին:
Խունկի՛, կնղրուկի՛ ծոցը լուակեաց,
Իրենց հողին անձանօթ մընաց
Պուռ' Դիտութեանց չեփորը սովիեստ,
Ու սուտ Փառքերու ծածկոյթն հաստարեստ . . .:
Անոնք ստացան, առանց ուզելու . . .:
Ու կեանքին անցան՝ առանց յուզելու
Անոր մութ յատակը աչքէ անտես,
—Ծովուն վրայ սահող լուս թեհակին պէս . . .:
Անոնք գինովցան, առանց քննելու . . .:
Ու լացին՝ սրտի պէտքի մը հըռւ . . .:
Անոնք խոկացին Եղեմն. ու ծնան
Անէութեան մէծ հական—Նիրվանան,
Ու երազատես Նազովրեցին հեզ . . .
—Ու երկոնքը հեշտ էր Մահուան մը պէս . . .

Ե.

Անոնք նայեցան հեռւէ՞ն՝ մարդիային
 Յառաջդիմութեան կուռ մեքենային,
 Ինչպէս անտառին ծո՛ցը ամայի,
 Ծերունը եղնիկն հանգա՛րտ կը նայի
 Տքացն՛դ, շաշն՛դ սև շողեկառքին՝
 Լայն «ինչո՞ւ համար» մը զարմացագին
 Թարթելով աչքին մէջ երազահալ
 —Ինչո՞ւ շտապել. չի՞ որ ամէ՞նքս ալ,
 Ոմանք հեւ ի հեւ, ու ոմանք զամնդալ,
 Անվրի՛ պօրէն պիտի համնինք Մահ . . .
 Կեսնիքն է այս. միշտ սուտ սուտի ետեէ.
 Մէկը հազի՞ւ թէ միւսին չափ տեսէ
 Շառաջող ծովուն ալիքներուն պէս,
 Կը ճնինք ամէնքս, կը բարձրանանք վէս,
 Բայց հազի՞ւ ատեն մը կայ փրփրելո՞ւ . . .
 Պէտք է կորսուիլ. կորսուի՞նք հլզո՞ւ

Զ.

Ու այսպէս պիտի կորչի ամէն բան
 —Ժայռին վրայ նստած՝ զիտեցի ճամբան,
 Դեղին Փոշի յուսահայտ ճամբան,
 Խուլ «Երեկ»ներու պատոմի՛չը անդան
 Ախ, այդ գալարուն՛դ, չի համուն՛դ, խոպան,
 Արեւուն ծաղէն ի մո՛ւտքն՝ անխափան
 Երկարող վախտ, բարեկամ ճամբան,
 Ծընող Մարդկութեան առաջին օրբան,
 Որուն ապալեր իրանին վըրան,
 Հիմոլսայի սարէն մինչ իրան,
 Ու Սրաբատէն մինչև վոսփորս,
 Մինչեւ Գանուրի ակերն մշտահոն,
 Ու մինչեւ չորս ծաղը Արեմտեան,
 Գացին առաջին հայրերն Մարդկութեան,
 Այրող Արեւուն գունդին տակ, խաղա՞դ,
 Ճուացընելո՞վ կառքերնին գանդա՞դ

Է.

Առաջին անգամ ըլլարով հառա՛չ
 Մը արձակեցի այդ ճամբուն առաջ . . . :
 Սոսկա՛ցի իրածն . ու ափ մը փոքի
 Առի, մարդու մը նպաման որ կ'ասզի . . .
 Բա՛ց ինչ կիկլոպներ, իրրե թէ անչէջ
 Ի՞նչ ազգեր, կեանքե՛ր այդ փոշին մէջ :
 Ի՞նչ արեան լիճեր, քանի՛ ոսկորներ
 Դարերու մէջ հոն փոշի են դարձեր . . . :
 — Դիտեցի ուշով . զի՞ս ճանչցայ հոն շուտ . —
 Նախ քարայրներու բնակիչ մաղուտ,
 Յետոյ ասպազէն նետաձիգ մը սէգ,
 Յետոյ թագաւոր մը — եթէ կ'ուզէք,
 Յետոյ ածիլուած զլիսով մէկ գերի,
 Յետոյ թրուստառուր մ'որ կը զեգերի . . .
 Ու հիմա տեգոյն իսե՛ղն մը դող ի դող,
 Ո՛չ մարդ, ո՛չ աստուած, ու ո՛չ իսկ քերթող . . . :

Ը.

Հո՞ն ճանչցայ նաև ծեր Առղամնին
 Հալւէ բեռցուած կարսւաններն հին . . .
 Գանդէսէն բայրի, թանկազին քարի,
 Ու կարմիր ծովին ալ ամէն տարի
 Ուզտերով կրնւած պերճանքները բուստ,
 Դամասկի մետաքս բենեզն ալ հագուստ,
 Արքաներու ծօն՝ Քէօրաթրային . . . :
 Ու վերապրեցայ հոն եղեմային
 Ու զինավցընող հըրաշքը չքնազ
 Շամիրամի պերճ պարտէզին առկախ . . .
 Հո՞ն . այդ փոշին մէջ խօսեցուցի
 Տարաբազզ Անդուանն Հռովմայեցի
 Որ վահանն իրեն ծախեց Տոփանքին . . .
 Հո՞ն, խօսեցուցի նաև տիրագին
 Ժողովուրդներ որ մեռան անհամար:
 Զեմ զիտեր ո՛ր մէկ Արքային համար . . .

թ.

... Յանկարծ ծանը՛ր թեւ մը զարիաւ ուսիս :
 Հին երազներէն արթնցաւ հոգիս .
 Ու տեսաւ տարեց մշակ մը տժդոյն :
 — «Ո՞վ ես դու» : — «Մնունս է Աշխատութիւն...» :
 — «Ի՞նչ կ'ընես այսպէս» : — «Կը մուրամ...» հծծեց .
 Ու լուռ հեռացաւ , մինչ ես դառնահեծ
 Գացի ետեէն մինչև իրեն տուն . . . :
 Գետնի անկողնի մը վըրայ , արթուն ,
 Երկարած նիհար իր կինն հոգւար ,
 Ծեծուած անասնի մը պէս կը հեւար . . .
 Ու մինչ գնաց հինգ խէզներէն մին ,
 Աթոռի պէս բա՞ն մը ճարելու հին ,
 — «Հաց չի կայ , կ'ըսէր հայրիկը ինծի ,
 « Մի քանի օր է չեմ երթար գործի ,
 « Կը տեսնես , վերջին օրերն են գուցէ . . .
 « Առանց ինձ , աչերն ո՞վ պիտի դոցէ . . .» :

ժ.

Ու կինը բարի կը նայէր իրեն ,
 Ինչպէս կը նայի մարդ անա՛մնօրէն
 Իրեն Աստուծուն . . . : Այս , որովհետեւ
 Իր կենակցութեան ժամը կարճատեւ
 Սիրալի՛ր եղաւ . կոփւ չունեցան
 Ո՞չ զըստօժիտի , ո՞չ ժառանգութեան . . .
 Ժըրաջան տիկին , միշտ իր յարկին տակ . . .
 Թանը առատ էր , անկողինը տաք . . .
 Ու քիչ օրէն երբ Տիրոջ հրամանով ,
 Հողին տակ պիտի թաղուէր ապահով ,
 Կը խրատէր էրկան՝ առնել գիւղավին
 Այսի՞նչ ժրաջան տղջիկն իրրեւ կին ,
 Որովհետեւ խեղճ կինը կը յուսար
 Թէ ան կը նայէր աչքով հաւասար
 Թէ իր ամուսնոյն , թէ իր խորթերուն
 Եւ թէ դոմի իր փոքրիկ հորթերուն . . .

ԳԻՒՂԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԷՋ

Ա.

ԺԱ.

Դուքս ելայ տունէն, մարմինս փուշ փուշ .
Խորհեցայ կեանքին խմաստին ապո՛ւշ,
թէ ինչպէ՛ս ստրուկ կիրքերու հըլո՛ւ ,
Մարդս աւելի՛ վարժ է մուրալու ,
Քան պապէնական օրհնած դանակով ,
Թիչ մը վախցնել—գոնէ կատակով . . .
Մեր ոսկեձող նո՛ր Աստուածները կով . . .
Խորհեցայ թէ Դրամ միապետին քով՝
Ի՞նչ տժգոյն լրմիշ մ'է Աշխատութիւն . . .
Խորհեցայ անգամ մըն ալ անարիւն
Այն բո՛ւռ մը « Նորին Վանմուքեանց » վըրա՛յ
Որնայ չորհիւ երկիր կը դառնայ . . .
Խորհեցայ Ոյժին վրայ մըտովի ,
Ու ա՛յն հոտպիտին որ Օրէնք կըսուի . . .
Ու գացի ես լուռ , իմ սուզիս դարման ,
Հաւասարութեան դաշտը— Գերեզման . . .

Սկեպտիկ ժպտով մը դանդաղագին
երբ մարդ ըմպած է մրո՛ւրը կեանքին ,
երբ ծառայած է կամքով կորովի՝
Այն մեծ վարպետին որ Վիշտ կը կոչուի .
Ճանչցած է գողլով զշխոյն որ Սէրն է .
Ազգաց ւանհաստին Պատմութեան դժնէ
Նայած է անգամ մը միւս երեսին ,
Ճանչցած է մարդուն Գիտութիւնը սին ,
Արուեստն յաւակնոտ , սիրոն ամբարտուան ,
Սո՛ւզը երէկին , երկիւղը Վաղուան . . .
Ու ճշմարտութեան հոգին ծարուեի
Ճնած է երկնից պարապը ծուփ
—Հին աստուածներու վիճն այն մշտակայ , —
Ա՛յդ մարդուն համար ուրիշ վայր չի կայ
Աւելի՛ քաղցրիկ հեշտանքով լրով ,
Քան գերեզմաննոց մ'աղքատիկ զիւղի . . .

Բ.

Լուսո նատած քարի մը վըրայ տապան,
 Դիտեցի լոին այդ վայրը խոպան,
 Ու զ՞ւր խորհեցայ թէ այս այն վայրն է
 Ուր վաճառական Աստուած մը դժնէ
 Զարը կը պատժէ անսահման վախով,
 Բարւոյն չորհեղով դրախտ մ'ապահով . . .
 Ընկրմած ծոցն այդ Մահուան Քաղաքին,
 Զուր խորհեցայ թէ անսմահ էր հոգին . . .
 Անմահ . բայց չ որ երկնից մէջ գարնան
 Բիւր գիսաւորներ մոխիր կը դառնան.
 Ասողեր կը վառին, ասողեր կը սառչին,
 Կը լոէ ցայգին սլափուլը վերջին,
 Բոյս ու կենդանի կիյնան անկենդան . . .
 Ամէն, ամէն բան մահուան զոհ կերթան . . .
 Ու երկնիցն հիւր՝ լոկ մարդն է տըխուր . . .
 Անմահ, մինչև երբ, և ինչպէս, և ուր . . .

Գ.

Բայց ուսկէ կու գայ այն Յոյսը մարդուն,
 Որ մեծ-ցայդին մէջ միայնակ արթուն
 Կ'ուզէ հակիւ՝ երբ իր ոսկորոտին
 Երկու ափ հողի ներքեւ կ'անհետին :
 Ու ինչպէս դիակը փտելէ վերջ,
 Մարդ յամառօքէն, Մահուան ծոցին մէջ,
 Անմահութեան Յոյս մըն է դիուցեր . . .
 — Անշուշտ սարերու երբ եղնիկը ծեր
 Կը նայի անդունդն ի վար անյատակ . . .
 Երբ գայլը փոքրիկ՝ մացառներու տակ՝
 Կը դիտէ մահն իր գնդակահար հօր . . .
 Երբ ովկիանին վրայ անդնդախոր՝
 Շնագայլն հակայ կը թաւալի լուռ . . .
 Վերջալրամին դէմ Առիւծը տիսուր՝
 Երբ կը մոնէ դաշտին մէջ խոպան . . .
 — Անմահութեան վրայ չ որ կը խոկան . . .

Դ.

Ես'ին իսկ Մարդուն մո՛ւթ նախահայրն Աղամ,
 Անդէ՞ն, անապաշտպան այդ խեղճն հաշմանդամ,
 Նետուած ովմերն միջև ահազին,
 Շան քիչ հաշիւի կ'առներ իր հոգին,
 Երբ պանւղի մը համար, անալեհներ,
 Անմահութենէն կը հրաժարէր . . .
 Բայց ահա անդան միջոց մ'է անցեր.
 Յիսուն ծանրածանր զարով՝ Մարդը ծեր,
 Որ իր ուղեղին զրդումին հըլու,
 Հասեր է սոմէ՞ն ինչ զըրաւելու,
 Ստրուկներ գտներ է անամնոց մէջ,
 Մհացածր զարկեր, հարածեր անվերջ,
 Աստուածներ շիներ է նախ անհամար,
 Յեսոյ տոմէ՞նքն այ ազրելու համար . . .
 Տիրե՛ր է Բնութեան Ոյմին ահազին,
 Կը տենչոց իշխել արդ ժամանակին . . .

Ե.

Ախ, անմահ ըլլալ . . . : Ապրիւ յաւխտեան .
 Իսպան չունենալ ո՛չ դար, ո՛չ վայրկեան .
 Ժամանակի՞ն պէս, Ժամանակին մէջ,
 Տքալ, տառապիւլ, բայց ասպրիւ անվերջ . . . /
 Սիրտը արիւնոտ, մարմինը հիւանդ,
 Ցողնարենկ, ինչ փողթ, ապրիւ մանաւանդ . . .
 Շիւդ մ'ըլլալ մարգի, ի՛ր մը լոելեայն,
 Բայց յաւխտենին մէջ ասպրիւ միայն . . .
 Քար մ'ըլլալ անարդ, տպառաժ մ'անմիօս,
 Գէթ նիհար առուակ մ'ըլլալ մշտահոս,
 Ծան մը զարաւոր, մնատաղ մը միայն
 Անմի՛տ, անզգայ. չի մեռնիւ սակայն . . .
 —Աստուածացեալդ Մա՛րդ, ամօ՛թ քեզ, ամօ՛թ,
 Մութ, ամբարտաւան խրոխտութեանց անօ՛թ,
 Դեռ ամէ՞ն գինով կը կառչիս հողին . . .
 Նայէիր աշնան տերեւին դեղին . . .

Զ.

Ու երբ ըսեն թէ զիտութիւնը նոր
 Այրեց հին, փոշո՞տ գիրքերը բոլոր,
 Թէ Նիւթ կայ միայն, Հոգին չէ անմահ,
 Հոգին չի կայ իսկ.— Մի հաւատաք, ահ:
 Վճիտ մունեաներն հին Եղիպտոսին,
 Դարերու գաղտնի՛քը թող ձեզ խօսին
 Նայուածք մ'ուզզեցէք զէսի Պարթենոն,
 Նոր Սնամաններն են որ կը խրոխտան հոն:
 Ու է՞ն չոր զիտունն իսկ՝ կրօնքին օտար՝
 Քարէ արձանի մը հոգին կու տար
 Ախ, կիսնքի, մահուան կրիւն անզգամ
 — Ու անշուշտ՝ մինէ է՞ն խելօքն անզամ
 Երբ տեսնէր Մահն որ պաշտօնին հըլու
 Կու գար սիրելին մինէ խվելու,
 Թէ Մասուա՛ծ ըլլար ան, թէ Մասանայ,
 Շան մը պէս պիտի խեղզէր անխընայ

Է.

Շա՞ն մը պէս . . . ա՛խ, շատ չի պիտի ըլլար
 — Բարէ, կը ցիշեմ թէ ինչպէս կու լար,
 Ինչպէս կը խածնէր մասր ու սաւան,
 Ինչպէս կը կանչէր արեւը վաղուան
 Որ ա՛լ չի պիտի գար երգեք իրեն.
 Ու ինչպէս կ'ուզէր խելայեղօրէն,
 Մարմինն անկողնէն քաշել անշնամք,
 Ու ինչպէս պատէն մագլել կը ջամամք,
 Մարսափած աչքերն ուզզելով ինծի
 — «Ես եմ, բարեկամդ, աւա՛զ» գոչեցի,
 Բայց ան աչքերուս խրեց իր մատներ,
 Զի ես կ'ապրէի, մինչ ինք կը մեռնէր
 — Հասկցայ, ընկեր. լեզուդ վերջնագոյն,
 Բայց մահէն փախչող վատ մ'էի տժգոյն,
 Զի Սէրն իսկ սուտ է, մարգերը մարդ են
 Ու մեր երկուքին մէջ մահն էր արդէն

Ը.

Խնչպէս նետահար թոշուն մ'որ յետին
Ճիգերն իր կ'ընէ կառչելու օդին . . .
Ծովամոյնն ինչպէս կը փարի վէտ վէտ
Խլեակի մը որ կ'ընկղմի իր հետ . . .
Խնչպէս սարի հէզ արծիւն հոգելար
Կը կառչի ժայռին որ չի սահի վար . . .
Այսպէս մատներուն ճիզովը յետին
Կ'ուղէր լունուիլ մնարին պատին . . .:
Անկողին գամուած, փաթիլ, ցաւիլ, լալ,
Դարերով, ի՞նչ լաւ . . . : Բայց մնոնիլ, չըլլաւ . . .:
Ան՛զ կը մղէր պայքարն անիրաւ
Երբ լերնէն արեան ուղիս մը զայն տարաւ . . .:
Այդ չփեղ սրտէն, կեանքէն ի՞նչ մընաց . . . —
— «Ե՛Ս» կըսէ ածիւնն, — «Ե՛Ս» կ'ըսէ Աստուած :
Ու ե՛ս, իր գեղջուկ քարին վրայ կու գամ
Յանդի գարնելու տաղերս անզգում . . .:

Պ.

Դիսեցի գողոսրեկ այդ վայրը բողբոջ ,
Ու ես ակամայ խորհնեցաց գողգոջ
Ծերուկ Տանմթէցի ահեղ դժոխքին ,
Ուր յիմար վազքի մը մէջ մողեգին ,
Այրող խաւարին, փրփրող արևան մէջ ,
Երախմին բացած, անրարբան, անվերջ ,
Տժգոյն հերաներ պար կը գառնային . . .:
Խորհնեցայ նաև սէզ Սատանային ,
Զոր Միլթօն, աչքով կոյր, հոգւով արթուն ,
Իշխան հոչակեց յաղթուած Մարդուն .
Որ երեքժանի ցուպով կ'զբունէր
Անհանգիստ ընել զատարի գլուխներ . . .:
Զը մոռցայ նաև մոսածել ահեղ
Օրուան՝ երբ փողին ձայնին խելայեղ ,
Կմախիքներ երկի՞նք կը թոշին արդէն . . .:
— ի՞նչ որ քիչ մը շատ ինողրեկ է մարդէն . . .:

Ժ.

Մարդուն տանջըւած խղճմտանքը վա՛տ
 ի՞նչ մղձաւանջներ երկնեց յուսահատ,
 ի՞նչ սաղայելիան ցաւեր անհամար,
 ի՞նչ եղեմ՝ մեր գարշ զիակին համար . . . :
 —Հո՞ն, ոչի՞նչ կայ մութ, ոչի՞նչ կայ դժնէ :
 Ան զանդան լսմուած պարապ զաւաթնէ,
 Առանց քանդակի, առանց սուտ զարդի,
 Առանց նորապիւտ հնարքներու արդի,
 Որ տիտղոս, տարիք կ'անմանացընեն . . . :
 Վարդի թուփ մը հոն կ'իմայց ծարաւէն . . . :
 Ու եթէ երբեմն ովրեր կ'ողիսլին
 Քարի մը տակին. — Ծե՛ր բուն է զիւղին . . . :
 Թէ արշալոյսին ստուեր մը յածի. —
 Իմաստասէր կ'ով մ'է որ կ'արածի . . . :
 Ու թէ շրիմներ պեղուին անընդհատ. —
 Բորենի մըն է, կամ քերթող մը վատ . . . :

ԺԱ.

. . . Ինկայ ու մտիկ լըրի սպահար,
 Զայնի մ'որ քարին ներքեւ կը գողար. —
 —Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս քեզ եղբայր, քեզ քոյլը.
 Ե՛ս սիւզերքին հոկայ ա՛չքը կոյլը.
 Ե՛ս սլիզը և վերջ, երախ ու արգանդ.
 Ե՛ս վիճ սնյատակ ու ծոց արգաւանդ.
 Ե՛ս ա՛յն եմ որ քեզ ծընաւ, նաև ա՛յն
 Զոր պիտի ծընփս : Ե՛ս ձայն լուելիայն:
 Ե՛ս օրնութիւնն եմ, բարփքը վերջն.
 Ե՛ս այն եմ որմէ տմէնք կը փախչին
 Եւ որմէ փախչիլ չի կայ: Հաւասար
 Ներումն եմ մատր որ ինձ կը յուսար,
 Անո՞ր որ հեղնեց զիս առանց խղճի:
 Ամէնո՞ւն ալ վրաց իմ մարգըս կ'անի . . . :
 Մանզազս ով պիտի համբուրէր անահ . . . :
 —Ինձ ԱՍՏՈՒՄԾ ըսին, իմ անունս է ՄԱԿ . . . :

1909, Լոգան



ԱՐԵՎԱՏԱ

ԷԼ	Տ-Ղ	ՄԻԱՆ	Ո-ՂԻՆ
35	10	առամներն	առամներդ
41	11	Բուր	Բոցը
42	6	մ'որ	մի որ
43	2	ԿՅԱՌԱԳԺԱՒՐ	ԿՅԱՌԱԳԺԱ էր
44	10	է	էր
45	9	ծնունդ	ծնունդը
47	4	սգրուկներ	սգրուկներն
47	5	Քառասուն	Քառասուն
48	13	միւսին	միւսին
49	4	պէս	մէջ
51	6	ԵՐԵՒԱԲՈՒՐԾ	ԵՐԵՒԱԲՈՒՐԾ'ը
52	6	ԹՐԱՄԻՐԵԱՑՑԵՐԸ	ԹՐԱՄԻՐԵԱՑՑԵՐԸ

956 5 266.

17259

2013

